



ԲԱՇԹԱՎԱԿԵՊ

Զ. ՏԱՐԻ. Թիվ 5.

1848

ՄԱՐՏԻ 1.

ԲԱՇԹԱՎԱԿԵՊ

ԻՐԱԿԱԴԻՑՈՒԹԻՒՆ

ԼՅՍՊԻՍՏ ժամանակ մը որ աշխարհիս ամէն ծաղկած ազգերը բնական ու գովելի հետաքրքրութիւն մը ունին իրենց իրաւունքը ճանչնալու, և աս դարուս մէջ որ օսմանեան տէրութենէն սկսած ինչուան Խոտայիս և Վերմանիս մանր տէրութիւններն ալ իրենց հպատակաց երջանկութեանն ու հանգստութեանը աւելի կերպով մը փոյթ ու խընամք ցուցընելով՝ անոնց իրաւունքը ամբողջ ու անարատ պահել կը ջանան, շատ հարկաւոր կը համարինք մեր ժողովրդեան ալ գէթ համառօտ տեղեկութիւն մը տալ թէ ընդհանրապէս ինչ բան է իրաւունք հասարակաց և իրաւունք աղքաց ըսուածը :

Ինչպէս որ մէկ տան մը կամ ազգատոհմի մը անձինքը մէյմը իրարու հետ

զանազան կապեր ու վերաբերութիւններ ունին մէջերնին, մէյմըն ալ իրենց մէ զուրս եղողներուն հետ, այսպէս ալ որ և իցե Տէրութիւն (որ բարոյապէս մէկ անձ մը կամ ազգատոհմմը կը սեպուի) ներքին և արտաքին կապակցութիւններ ունի :

Ներքին կապակցութիւններուն կարգ ու կանոն զնող օրէնքները կ'ըսուին նէր ոչին իրաւունք հասարակաց, կամ պարզ կերպով հասարակաց իրաւունք . իսկ զրսի կապակցութեանց կանոնները՝ արդարին իրաւունք կամ իրաւունք աղքաց :

Իս երկուքին, այսինքն իրաւունք հասարակաց ու իրաւունք ազգաց ըսուած օրէնքներուն իրարմէ զլիսաւոր տարբերութիւնը աս է՝ որ առջինին կանոնները գրով հաստատուած են, իսկ

Երկրորդը՝ գէթ՝ 'ի սկզբան՝ պարզ արդարութեան կամ բնական իրաւանց վրայ հիմնուած է . բայց աս երկրորդին հիմք յայտնի է որ առջինին պէս հաստատուն ու տեսական չէ , և ամէն ազգ կամ ժողովուրդ կրնար զանազան մեկնութիւններ տալ անոր՝ եթէ մարդիկ միաբանած ըըլլային ընդհանրապէս աս կաման մեկնութիւնները տալու :

||'Ենք ալ աս Ճառը երկու մաս բաժնենք . առջինին մէջ խօսինք ներքին հասարակաց իրաւանց վրայ , որ հասարակաց իրաւունք ալ կ'ըսուի ըսինք . երկրորդին մէջ ալ արտաքին իրաւանց վրայ , որ և իրաւունք ազգաց կ'ըսուի : Այս որովհետև հիմնակուան ազգային իրաւանց օրինակ եղած է Կարոսայի մէջ Կաղղիոյ տէրութիւնը իր սահմանադրական նոր կառավարութեամբը , մենք ալ հասարակաց իրաւանց վրայ համառօտ տեղեկութիւն մը տալէն ետքը՝ գաղղիական իրաւանց վրայ աւելի տեղն՝ 'ի տեղը խօսինք առջի մասին մէջ : Կակ երկրորդ մասին մէջ կը ցուցընենք թէ ազգ մը ինչով ազգ կը ձեւանայ , և ինչ կերպերով իրաւունք ազգաց կը ստանայ , և թէ որոնք են պատերազմի դեսպանութեանց ու դաշնադրութեանց իրաւունքները :

Իրաւունք հասարակաց :

||'Են ազգի մը կառավարողներուն ու կառավարուող մասին մէջ եղած կապակցութիւնները՝ ամէնը մէկտեղ առնելով՝ հասարակաց իրաւունք կ'ըսուի . անովէ որ օրէնսդրական , կատարողական , դատաստանական ու եկեղեցական ընդհանուր կապերն ու վերաբերութիւնները կարգի մը կը զբուին , ամէն մարդու տրուած իրաւունքները հաստատ կը պահուին , ու հասարակաց օգտին համար մասնաւորաց վրայ կամ անոնց ստացուածքին վրայ տուրքեր կը ձգուին :

Կը յայտնի է թէ ինչուան որ մէկ ընկերութիւն մը ըըլլայ , այսինքն շատ մարդիկ մէկտեղ միացած ըըլլան՝ մէկ

իշխանութեան մը տակ , հասարակաց իրաւունք չեն կրնար ունենալ :

||'արդկային քաղաքական ընկերութիւնները արդեօք ինչ կերպով ձեւացեր են ըսկը մէկը նէ , անցած գարուն սուտ փիլիսոփաներէն ոմանք պատասխան կուտային իրեն թէ մարդս 'ի բնէ ընկերական ստեղծուած չէ , հապաշատ մարդիկ իրարու հետ ընկերական գաշնակցութիւն մը ընելով՝ սկսեր են ընկերութիւն ձեւանալ , ու հետզետէ մեծնալ . բայց աս պատասխանը անհիմն է և մերժելի . Ճշմարիտը աս է որ մարդս 'ի բնէ ընկերական ստեղծուած է , ու ըիշի օգնութեանը կարօտ , և ուրիշն օգնելու պարտական :

||'ը և իցէ քաղաքական ընկերութիւն ընդհանրապէս աղք ալ կ'ըսուի , ծողնշուրդ ալ , աէրունեիւն ալ . բայց Ճիշդ առնելով՝ աս իրեքին մէջ մեծ տարբերութիւններ կան . աղք կ'ըսուի՝ երբոր ընկերութեան սկիզբը կամ նախահայրը մէկ է , ինչպէս Հայկ նահապետէն եկած ընկերութիւնը հայ ազգն է . ծողնշուրդ կ'ըսուի՝ երբոր ընկերութեան երկիրը կամ բնակութիւնը մէկ է , զոր օրինակ Լոստանդնու պօլսոյ ժողովուրդը , Լարնոյ ժողովուրդը . աէրունեիւն կ'ըսուի՝ երբոր ընկերութեան մը օրէնքը կամ կառավարութիւնը մէկ է , ինչ պէս օսմանեան տէրութիւնը , Պարսից տէրութիւնը :

Խնջուան որ մէկ գերագոյն իշխանութիւն մը ըըլլայ որ մասնաւորաց անկարգութիւններուն սանձ մը զնէ , ընկերութիւնը չկրնար հաստատ մնալ . և ահա աս իշխանութիւնն է որ ժաղաքական կ'ըսուի , և ասով կ'իմացուի տէրութեան մը գերագոյն կառավարութիւնը : ||'արդիկ ոչ երբէք կրցեր են ուրանալ թէ այսպիսի գերագոյն իշխանութիւն մը հարկաւոր է . վասն զի գերագոյն իշխանութիւն մը ցունեցող ընկերութիւն մը ըլլայ ըսելը մեռած մարդը թող խօսի ու գործէ ըսելէն աւելի խենթութիւն է . միայն թէ շատ խնդիրներ ելած են թէ աս գերագոյն իշխանութիւնը որու կ'իյնայ :

Ոմանք ըսին թէ աստուածային իրաւանց կ'իյնայ . ոմանք՝ թէ ժողովրդեան կ'իյնայ . ոմանք թէ մարդկային բանի կամ բանականութեան . ոմանք ալ թէ տէրութեամբ հաստատուած դաշնակցութեան կամ սահմանադրութեանը կ'իյնայ . անոր համար աս տեսակ իշխանութիւնը կ'ըսուի գերագոյն իշխանութիւն ազգային , և ասանկ է Դադղիոյ ազգային իշխանութիւնը՝ որ թագաւորին ու երկու խորհրդարաններուն ձեռքն է :

Եմենայն ընկերութիւն պէտք է գիտնայ թէ իր մէջ գերագոյն իշխանը ով է . ապա թէ ոչ , ընկերութիւն ըլլար ու չմնար . միայն աս կայ որ գերագոյն իշխանութիւնը ամէն ժամանակ ու ամէն ազգաց մէջ միակերպ չէ , հապանը միապէտական է , որը աղուտապէտական , որն ալ ռամիապէտական : Խրբոր տէրութեան մը կառավարութիւնը մէկ մարդու մը ձեռք է , անոր գերագոյն իշխանութիւնը միապէտական կ'ըսուի . երբոր ազգի մը մէջէն ընտրուած ազնուականներուն յանձնուած է , կ'ըսուի ազնուապէտական . իսկ երբոր ժողովը գերագորդեան կամ ռամիին ձեռքն է՝ ռամկապէտական : Ես գերագոյն իշխանութիւններուն առաջինը գէշ կերպով գործածուի նէ , բռնակալութիւն կը դառնայ , երկրորդը սակաւապէտութիւն , երրորդը անիշխանութիւն : Խրոպայի հիմակուան ազգերը աս զեղծմունքներէն վախնալով՝ նայեցան որ մէկ տեսակը մէկալ տեսակներով բարեխառնեն , այսինքն մէկուն պակասութիւնները մէկալին կատարելութիւններով բաղադրեն . ասանկ ձեւացան ու հետզէետէ կը ձեւանան խառն կամ սահմանադրական էաւակարութիւն ըսուածները . վասն զի ասոնց մէջ գերագոյն իշխանութիւնը թէպէտ մէկ գլխաւորի կամ թագաւորի մը ձեռք է , բայց կառավարութեան շատ բաններուն կը խառնուին նաև ազգին ազնուականները և ժողովուրդը . ուստի աս տեսակ կառավարութիւնները ոչ պարզ միապէտական կ'ը-

սուին , ոչ պարզ ազնուապէտական և ոչ պարզ ռամկապէտական :

(Ծէնէ և Խրառունք :

Գաերագոյն իշխանութիւնը կարողութիւն ունի որ տէրութեան սահմանադրութեանը համեմատ՝ կրտմայէ , արգէ , կամ լեռյլ պայ . իրեն աս բաններուս համար տուած կամոնները օբէնէ կ'ըսուին :

(Ծէնքը երկու տեսակ է , բնական ու դրական :

Բնական օրէնքը միշտ կայ , ու հրատարակուած ալ ըլլայ նէ՝ ամէն մարդ պարտական է անոր հնազանդելու . տեղ մը , մարդ մը , երկիր մը , ազգ մը չկայ որ աս օրէնքէն ազատ ըլլայ . ամէն ատեն եղած է ու պիտի ըլլայ աս օրէնքը , և ոչ երբէք կրնայ վերնալ կամ փոխուիլ :

Խակ դրական մարդկային օրէնքը՝ օրէնսդրին դրած կանոնն է , և ասիկայ ինչուան որ չըրատարակուի՝ ուրիշները պարտական չեն պահէլու . ուստի ամէն երկիր՝ ամէն տէրութիւն իրեն համար զատ օրէնքներ ունի որ ուրիշներուն չեն յարմարիր , և աս տեսակ օրէնքները կրնան փոխուիլ ու վերցուիլ :

Դրական օրինաց գլխաւոր յատկութիւնները ասոնք են .

Ա . (Ծէնքը պարտաւորիչ է , այսինքն ուրիշներուն վրայ պարտք մը կը դնէ , ուրիշներուն կը հրամայէ , կ'արգիլէ կամ կը ներէ . և օրէնքով որ և իցէ քաղաքայի արտաքին պարտք մը կ'առնու վրան՝ նկատմամբ ընկերութե :

Բ . (Ծէնքը հանրական է , այսինքն ինչ որ կ'ապսալրէ՝ ընդհանուր կերպով մը կը պատուիրէ . թէ որ մասնաւորաց համար զրուէր , անթիւ արտօնութիւններ կ'ելլէին . և որովհետեւ օրինաց առջեր ամէն մարդ հաւասար պիտի սեպուի , արտօնութիւններ ըլլան նէ՝ աս հաւասարութիւնն ալ չմնար :

Գ . (Ծէնքը հաստատուն է , այսինքն մէյմը զրուելէն ետքը պիտի չփոխուի . ապա թէ ոչ՝ ժողովուրդը անոր վրայ

վստահութիւն ցունենար , անով ոչ տէ .
րութիւնը ապահով կ'ըլլայ և ոչ ժողո-
վուրդը :

Իրաւունք կ'ըսուի օրինաց հաւաքու-
մը , կամ թէ շատ օրէնքներ մէկտեղ
առած :

Երբեմն ալ օրէնքին տուած կամ
հաստատած իշխանութիւնն ու ազա-
տութիւններն ալ իրաւունք կ'ըսուին ,
ինչպէս՝ իրաւունք ստացուածոց , իրա-
ւունք հայրական իշխանութեան , ևն :

ՆԿԱՐԱԳԻՒ

(Ո)ՅԵՒՆ-ԱԴՐ : Տար :

ՎԱՏ դժար է թեթևամիտ մար-
դուն սահմանը տալ , որ տաճկերէն զէ կ-
չէ կ'ըսուի : Ո)ՅԵԹԵԱՄՈՒԹԻՒՆԸ ան-
բաներէն մէկն է որ աւելի դիւրին է
զգալը քան թէ բացատրելը : Այնչափ
կ'ընդարձակի աս պակսութեանս սահ-
մանը , որ առաքինութեան մէջ ալ կը
մտնէ շատ անգամ . ուր որ ալ մտնէ ,
անհամ անժուր բան մը կը դարձնէ :
Այնտութիւնը այնչափ ծիծաղելի ըր-
ներ զմարդ , որչափ թեթևամութիւ-
նը : Ո) այելուչ հազուած մարդ մը ա-
խորժելի է տեսնողներուն . թեթևա-
մութիւնը վրան աւելորդ բան մը ա-
ւելցրնելուն պէս՝ կ'ընէ ծաղրելի : Պար-
տասանութեան պէս ականջի ու մոքի
ախորժելի բան չկայ . բայց մէջը ա-
լուեստակութիւն մանելուն պէս , որ
թեթևամութէ առաջ կուգայ , կ'ըլ-
լայ չըլսուելու ձանձրակի ու ծիծաղելի
բան մը : Այսուեստակութիւն ալ ըլլայ ,
բայց թէ որ խօսելու ձեխն կամ հընչ-
մունքին մէջ թեթևամութեան ցոյց
մը մտնէ՝ անախորժ ու ծիծաղելի կ'ըլ-
լայ : Այալաքավարութենէ սիրելի բան
կայ . բայց թէ որ մէկը չափազանց
ձեերով ու խօսքերով երեցընել ուզէ
իր քաղաքավարութիւր , ծաղրելի կ'ըլ-
լայ :

Այս զգացմունքներէն կ'երևնայ որ

թեթևամութիւնը ցուցամոլութեան
մօտիկ , կամ թէ պղտիկ ցուցամոլու-
թիւն մը պիտի ըլլայ : Այոր ապացոյցը
ան է որ մէկը փառաւոր մուշտակ մը
հագած ըլլայ , որ վայելուչ ալ վրանյար-
մարի , իր վիճակին ալ դէմքին ալ պատ-
շաճ՝ որ ախորժելի պիտի ըլլար տես-
նողներուն . երբոր ընկերութեան մէջ
մտած ատենը՝ մուշտակին վրայ սկսի
նայիլ շտկը լով ու հաղալով , ով կըր-
նայ ծիծաղը բռնել : Ո) մէկը իր ձկոյթ
մատին վրայ մատնի մը ունենայ՝ վայե-
լուչ բան մըն է . բայց թէ որ մատնին
երեցընելու համար՝ ցուցամատովը բան
մը ցուցընելու տեղը՝ ձկոյթ մատովը
ցուցընելու ըլլայ , ով չծիծաղիր : Բա-
զաքավար մարդ մը՝ որ ուտելու ատեն
ձեռուըները ըլլայտըկեր , ու պատառնե-
րը մանր կը զնէ բերանը , ընկերութեան
մէջ ախորժելի բան մըն է . բայց թէ որ
մէկը չամիչ ուտելու ատենն ալ՝ չամիչն
ձեռք գացընելուզէ , ու դանակով պա-
տառաքաղով չամիչը կիսէ , ու կէս կէս
բերանը դնէ , ինչ կ'ըսեն տեսնողները :
Բայց ասոնք խիստ յայտնի բաներ են ,
որոնցմով ամենուն կ'երենայ ընողին
թեթևամութիւնը . անոր համար ալ
ասանկ թեթևամիտները հասարակ
չեն , մատով կը ցուցուին , ու ամէն
մարդ բնականապէս կը զգուշանայ աս
բաներէն :

Բայց կայ բարակ թեթևամութիւնը
մը որ շատերը ունին , ու աւելի արժա-
նի է գիտողութեան . որչափ ալ բարակ
է , այնչափ աւելի ամէն բանի մէջ կը
մտնէ , ու մարդուս ամէն կատարելու-
թիւնները , գիտութիւն ըլլայ՝ առա-
քինութիւն ըլլայ , անախորժ կ'ընէ :
Այնթագրենք գիտուն մարդ մը , որ
միանգամայն թեթևամիտ ըլլայ . ամե-
նուն ակնածելի պիտի ըլլար իր գիտու-
թիւններովը . բայց ով որ զինքը ձանչ-
նայ՝ կ'ըսէ . գիտուն մարդ է , բայց ափ-
սոս որ թեթևամիտ է : Ու իրաւ , յան-
կարծ իրեն բան մը չարցընես . որչափ
գիտութիւն որ ունի , ամենէն մէջմէկ
քիչ պատասխանին մէջը փարէնթա-
զիզներով կը խոթէ , որպէս զի իմանաս